

6200

Un Jui

205

Urumz  
yuanmankho

891.99

4-71

Un Jui  
1896

ՄԱՆՈՒՔԵԼ ԱՌՄԱ

205

ԱՆՈՒՅ

# ՊԱՏԱՔՆԵՐ

2011

مغارف عمومیه نظارت جلیله سنک ۲۵ رمضان ۱۴۳۳ و ۲۷ شباط  
۳۱۱ تاریخی و ۷۱۶ نوسولی رخصتام رسیله طبع اوپنندرو



891.99

Կ. ԹՈԼԻՍ

#### ՀԱՅՈՒԹԵՐԻ և ԿԱԶԵԿՈՒՐԻ

1896

891.99

Q-71

9  
29470-42

12518-58 9

# ԱՆՈՒՅ ՊԱՏԱՌԵՐ

ՊԵՊԵՔԸ

Որորանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկն անուշ,  
Ի լուր մայրին քաղցր նեննիկին  
Մեր հրեշտակին աչերն դացուին :

Որոբանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկին անուշ。  
Զի մայրիկը սնարին վերեւ  
Կանգնի պահպան հրեշտակ իրբեւ :

Որորանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկն անուշ.  
Յուշիկ, յուշիկ քոն կը քայէ,  
Զի քոնն կաթէն խիստ անուշ է :

Որորանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկն անուշ .  
Թումզուլ, թումզալ տոտիկ ունի ,  
Դէմքն նըման է կաթ չուշանի :

Որորանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկն անուշ .  
Երբ արթննայ զերդ մի թոշուն ,  
Կը ճլըլայ խանդով մ'անհուն :

Որորանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկն անուշ .  
Կաթն պատրաստ է իրեն համար՝  
Սէր եւ պաշիկք բիւր , անհամար :

Որորանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկն անուշ .  
Ի՞նչ անուշ է այս ձագուկ միշտ՝  
Որ կը ցրուէ մայրիկին վիշտ :

Որորանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկն անուշ .  
Ո՞հ , կակուղիկ միսն թմրեցաւ ,  
Չուզէր պառկիւ , կ'զգայ մեծ ցաւ :

Աչքին լո՞յն է եւ ապագան  
Այս ձագուկը իր խեղճ մօրկան ,  
Իր ժպիտը վարձքն է մայրին ,  
Մնով իր ցաւք կը փարատին :

Որորանին մէջը քնքոյշ  
Պառկի մայրին ձագուկն անուշ .  
Տըզ , տըզ , ճըզ , ճըզ զեղն է ձայնին  
Անուշ կաթը քաղցր մայրիկին :



## Ա Է Բ



Ո՞հ , կ'ուզէի սոխակ մ'ըլլալ  
Եւ սըլանալ ծառոց ի մէջ  
Այն անտառին մեծածաւալ ,  
Երգել խանդով միշտ սէր անչէջ :

Ո՞հ , կ'ուզէի ծաղիկ մ'ըլլալ  
Երկնից կապոյտ գմբէթին տակ ,  
Համասիռել միշտ անըսպառ  
Սիրոյ բոյրեր անհանդունակ :

Ո՞հ , կ'ուզէի գետակ մ'ըլլալ ,  
Հեղիկ , հեղիկ ընթանալով ,  
Մրմունչներովն իմ անայլայլ  
Ողջունէի դաշտերն սիրով :

Ո՞հ , կ'ուզէի զեփիւռ մ'ըլլալ ,  
Արշալոյսին ծոցէն ելած ,  
Ծաղկանց , մարդոց իրեւ ի փա՛յլ  
Ո՞հ , փըչէի միշտ սէր անանց :

Ո՞հ , կ'ուզէի աստղիկ մ'ըլլալ  
Անհուն , անբա՛ւ մէջ եթերին ,  
Եւ դրկէի հոգւոց թշուառ  
Իրը միփթար սէրը վերին :

Ո՞հ ; կ'ուզէի արեւ մ'ըլլալ .  
Գիշեր , ցորեկ միշտ անդադար

Շողերով իմ վառ , հըրահալ  
Երգել սէր , սէր դարձի ի դար :

Ո՞հ , կ'ուզէի լուսին մ'ըլլալ  
Գիշերուան մէջ խորհրդաւոր .  
Եւ արցունքովս արծաթավառ  
Ներշնչի սէր փառաւոր :

Ո՞հ , կ'ուզէի քընա՞ր մ'ըլլալ  
Լարել թելերս քաղցրահնչին ,  
Եւ ներդաշնակ երգել , թնդալ  
Հոգեսարսուռ սէրը կուսին :

Ո՞հ , կ'ուզէի հրեշտակ մ'ըլլալ  
Բանալ թեւերս , թռչիլ ի վե՛ր ,  
Երգել , պարել , խնդալ ու լալ  
Միայն սէրը , սէրն գերիվեր . . . :



## ՏԵՂԻԽԱՆԼՐԻՆ



Տեղիխանլլ'ն , քա սա նայէ ,  
Սիրունիկ է բեք խարախաշ .  
Պոյլը , պոսլը աղուորիկ է ,  
Տարիքն ըսես նէ բեք մատղաշ ;  
  
Քա վա՛յ կըլլառու . . . ատ ի՞նչ ճիրքին  
Կը նայի կոր . սըւոր ի՞նչին

Հաւնեցար դուն . . . բիս չաթիսը յի՞ն  
Կէօնիւլ տըւկիր հոտա՞ծ բերնին :

Զի հաւնեցար , նիշանածէտ  
Պասիսըն է եա , կարմիր էրէս ,  
Խայթան պլյըխ , հիշ չունի պէթ  
Մեծկակ , սիրուն խարբուզի պէս :

— Քա վա՛յ մեղայ ինսո՞ր գէշ էս ,  
Նիշանածիս ա՞չք տնկեցիր . . .  
Ֆիտան պոյլը , ատլանի պէս  
Դուն ալ մէկ հատ չի գտնէ՞իր :

Աչքըս փրթի , աչքըս կուշո է ,  
Քեզի պէս ալ էրկան խենդ չեմ .  
Ամիմա խօսքն ալ չիտակ պէտք է ,  
Մարդուն այարն զահիր չիցտեմ :

— Դիւթիւննին բիս տըղան է ,  
Մարդ կը պժգայ վըրան նայիլ ,  
Քա ինսո՞ր քեզ սէր տըւեր է ,  
Կ'ուզէս կենձ կենձ հալիլ , մաշիլ :

Քա բիս չէ ան , պուրամ , պուրամ  
Սեփ սեւ , փարլախ մազն չի տեսա՞ր .  
Նիշանածիդ պէս չէ անբան ;  
Հիշ մէկէն ալ վար չի մընար :

— Հե՛ , ի՞նչ ըսկիր , խսխանճ ջըլգիկ ,  
Էրիկ տիյի ծառն կելլաս կոր .  
Քեզի պէսին բիս , միս մարդիկ  
Բիչ չեն , շա՛տ են , ո՞րն ըսեմ . . . ո՞ր :

Լալընիս թեքն հիմա կուտես ;  
Երիկ , կընիկ գետինն անցնիք .  
Բիս , միս մարդոց դուն արժան էս ,  
Երկու հոտած իւերով ասլրիք :

Մեր կնիկը .— Վո՞ւյ , խախրեներ , էրկան խենդե՛ր ,  
Կուտէ՛ք , կուտէ՛ք ազմիշ կ'ըլլաք .  
Չունիք լամուս ըսուած բաներ  
Պըտ' կործանէք համար աշխարհէք :

Յ Ո Վ Ը



Ալեկոծեալ ու մըթին էր  
Համատարած ծովը անհուն .  
Նաւապետ մը քաջ անվեհեր  
Իր նաւովը ճամբայ կելլէր :

Երկինք նաեւ մըթագնած էր  
Կուտակման տակ ամսոց մըռայլ .  
Ծով ու երկինք համապատկեր  
Կազմեր էին տեսքով թշուառ :

Ի ըսր ճայնին նաւապետին՝  
— Առիւծի պէս որ կը գուար , —  
Առագաստներն իսկոյն բացին  
Նաւաստիներն այն դողահար :

Կը մըռնչէ՛ր հովը սաստիկ ,  
Կը բարձրանար ալիք տժգոյն ,  
Լըքուած , անյոս , խե՛ղճ նաւաստիք  
Ո՛հ , չունէին երեսաց գոյն :

Նաւապետը հուժկու , բարի  
Ի տես նուազկոտ , հէդ նաւաստեաց  
Ալիքներէն խիստ կատալի  
Գուաց — «Արի՛ք , մեծ է Աստուած » :

Արդ , բարկացայտ , փրփրած ալիք  
Կ'սպառնային սուզել յանդունդ  
Փոքրիկ նաւակն հէդ դասուալիք .  
Սրտերը միշտ համելով թունդ :

Ծո՛վը անհուն , երկի՛նք անհուն՝  
Որոնց մէջը աննըշան նաև  
Կէտ մ'էր փոքրիկ , կէտ երերուն ,  
Ալեաց տոկալ կարող չէր բնաւ :

Ոչ ոք կրնար պատմել ցաւեր  
Ալետատան նաւաստեաց այն ,  
Ցամաք չի կար՝ ուրկէ փայլէր  
Փարոսի մը լըյաը միայն :

Ա՛լ ճարահատ , խեղճ նաւաստիք  
Կը պոռային արտաստուաթոր , —  
Հա՛յր , մա՛յր , եղբա՛յր , քո՛յր , սիրելի՛ք  
Կարօտ հանգչինք ծովոց ի խոր :

Այս սրտաղու աղերսներուն  
Կը հասնէին իրը արձագանդ

Ծովաթուչնոց տըլսուր վայիւն՝  
Որք գուժէին մէկ մեծ փորձանք :

Նաւապետը արձանացեալ  
Ղեկը ձեռքը կը տառապէր,  
Դէմքը տըլսուր, ճակատ մըուայլ  
Զինք պաշարէր էին վշտէր :

Մինչ ալիքներ կը կեռային  
Նաւին շուրջը կատազաբար,  
— Թեթեւցուցէք բեռներն նաւին —  
Նաւապետը կը գոռար յար :

Նաւաստիներն վերջին ճիգով  
Այն մեծարժէք նաւին բեռներ,  
Վայրիենի մէջ ծովս թափելով  
Կարծեցին թէ վախն կասած էր :

Մէկ մ'ալ ահեղ ալիք յանկարծ  
Բացաւ փրկիրած իր կուրծք անդունդ,  
Նաւ, նաւաստիք ո՞հ, զարհուրած  
Մատնըւեցան ի դառն կորուստ :

Անակնկալ ծովու մահով  
Արդեօք ո՞րքան դիակք հանդչին.  
Ծովերու խորն լուս, անխըսով  
Մինչ յարութեան օրը վերջին :

## Ա. Ե Տ Ա. Ռ Է



Զըգէ ։ Եղբայր, գործերդ մէկզի,  
Եկ, երթանք սա սիրուն անտառ  
Համատարած ուր կը ժպտի  
Հաճոյք բնութեան սուրբ, պերճափառ :

Ունկնդրենք հոն նըւագ թուչնոց,  
Որք դայլայիեն համատարած,  
Որոց ի լուր թափիծք հոգւոց  
Մեզմէ պահ մը վախչին ի բաց :

Ի՞նչ սիրուն է այս պերճ անտառ  
Երեկոյեան զովիկ պահուն,  
Երբոր մէկտեղ ելնեն ի պար  
Սրք եւ կանայք խանդով մ'անհուն :

Տես սա առուակ տերեւոց մէջ  
Սիշտ աշխըբեկ կարծես խաղայ,  
Որուն ջութերն լցուով մ'անչէջ  
Կը փալփըլին տերեւոց վրայ :

Ի՞նչ շքեղ է այս պերճ անտառ  
Երբոր լուսնին վէտ վէտ շողեր  
Երբեւ կըբակ արծաթավառ  
Կը հրդեհեն ծառոց խումբեր :


Ո՞հ, սիրելիս, այդ ժամանակ  
Դիտէ անուշ, արծաթ լուսին,

Որ կը ժավտի անհանդունակ  
Նըման սիրոյ դիցուհին :

Այդ սիսրալի լըռութեան մէջ  
Դիտէ՛ բազում դիցուհիներ՝  
Որոնք պարեն խանդով մ'անվերջ,  
Լուսնին նըման արծաթահեր :

Ի՞նչ գեղեցիկ պար յօրինեն  
Դիցուհիներն արծաթահեր՝  
Որոնք թաղեն մեզ ոսկեղջն  
Երազոց մէջ ամեն գիշեր :

Որքա՞ն գժբաղդ կըլար հէտ մարդ,  
Երբ լեռ, լուսին, անտառ, աստղեր  
Զը լինէին վշտաց գեղթափ՝  
Ո՞հ, յայնժամ կեանքն ասպիկ կ'արժէ՞ր :



## ՀՈԳԻԻՍ ՄԵԶԸ



Թէ թռչնիկ մը թի՛ռ, թիռ թռչի,  
Երգէ զուարթ երգեր ինծի  
Գարնան անուշ առաւտուն . —  
Ո՞հ, գիտցէ՛ք, որ սիրտս կը բերկրի:

Թէ արեւ մը վառ, վառ վառի  
Կապոյտ գրկին մէջ երկնքի

Բոլոր օրուան ժամերուն մէջ . —  
Գիտցէ՛ք, որ սիրտս կը հրահարի :

Թէ աստղիկ մը բո՛ւլ, բուլ փայլի  
Անհո՛ւն, անբա՛ւ մէջ եթերի  
Լուռ գիշերուան մուժ ժամերուն .  
— Ո՞հ, գիտցէ՛ք, որ սիրտս կ'զմայի :

Թէ լուսին մը լո՛ւլ, լուռ հալի  
Դրկին մէջը արշալոյսի .  
Երբ գիտեմ զայն մուժ ժամերուն .  
— Ո՞հ, գիտցէ՛ք, որ սիրտս կը մարի :

Երբ զեփիւռ մը յուշի՛կ, յուշիկ  
Կը փայփայէ զիս անուշիկ  
Առաւտեան զովիկ պահուն . —  
Ո՞հ, կը խայտայ յիս զիմ սրտիկ :

Երբոր ծովը ծա՛լ, ծալ ծըփայ  
Առաւտեան պահուն վըրայ .  
Ծուփ, ծուփ ալիք ծըփան քաղցրիկ . —  
Գիտցէ՛ք, հոգի՛ս կը սարաըրայ :

Երբ գառնուկներ մէ՛, մէ՛ մայեն  
Կանա՞նչ, քաղցրի՛կ մարդագետնէն  
Անուշ խոտերն միշտ կրծելով . —  
Գիտցէ՛ք, իղձերս յիս կը կայտուն :


Երբ վրտակներ վէ՛տ, վէտ վիտան,  
Զովիկ, զովիկ մարդոց ջուր տան  
Օրուան տա՛ք, տաք ժամերուն մէջ . —  
Ո՞հ, իղձերս յիս կը զովանան :

Կաթի՛լ, կաթիլ երբ կաթկըթի  
Տըխուր անձրեւն սե՛ւ երկնքի  
Ամբողջ երկար ձմեռուան մէջ . —  
Գիտցէ՛ք, հոգի՛ս ալ կը տիրի :

Երբ ծաղիկներ կաս կարմըրին  
Իբրեւ բնութեան փառաց վերջին  
Լինին յուզիչ մընացորդներ . —  
ՀՈԴԻՌՎՍ անոնց սիրահարի՛մ. . . .

Երբ հանդիպի վարդ մէկ կոյսի,  
Փաղել կ'երթամ ծաղիկք փունջի  
Որով հրճուի անոր սիրալ . —  
Ո՛հ, գիտցէ՛ք, որ սիրաս կը յուզուի :

Օրիորդաց երբ մի խմբակ  
Երգեր կ'երգէ անհանգունակ  
Փափո՛ւկ, յուզի՛չ, անո՛չ ձայնով . —  
Ցիս ծընի ո՛հ, իղձերու կեանք :



## Գ Ա Բ Ո Ւ Ն



Վերսատին գարունը կուգայ . կանանչներու ,  
ծաղիկներու այդ գերազանց եղանակը՝ ուր բնու-  
թիւնը երիտասարդ կոյսի մը պէս իր ամենէն փա-  
ռաւոր արդուղարդերը պիտի հագնի :  
Ծաղիկներու դիւժող եւ քաղցրաբոցը ցեղը իր

անմեն հրապոյըներով երեւան պիտի գայ՝ որոնց  
թագուհին՝ վարդը, — սիրահարներու խորհրդա-  
նշանը . . . , կաս կարմիր եղած գունատ եւ տույն  
օրիորդները իր մարդարատէ արցունքներով պիտի  
միսիթարէ եւ ժամանակ մը անոնց այտերը եւ  
շրմունքները յուզիչ կարմիրով մը, պիտի ներկէ :  
Դերասաններուն եւ գերասանուհիներուն անմենէն  
ախորդելի ներկայացումներուն եղանակն է այդ,  
որովհետեւ փունջեր եւ ծաղիկներով լեփլեցուն  
կողղմներ իրենց յաջողութիւնները պիտի պսակեն :  
Թուչուններն ալ այս եղանակէն կը ներշնչուին, եւ  
իրենց էն ճարտար յոնարդդեւրը կը կազմակերպեն  
իրկուան լուսթեան ժամանակ՝ երբ համատարած  
երկնակամարը իր փալիլուն կանթեղներով կը զար-  
դարուի եւ լուսինը խորհրդաւոր պայծառութիւն  
մը հագած իր արծաթ ճառագայթները բնութեան  
մովթ եւ նսեմ անկիւնները կը քամէ, թուփերուն  
մէջ ուրկէ գոլորիկի զոյդ, զոյդ ամոններու գլուխ-  
ներ դուրս կ'երկննան սիրոյ բավանդակ չերմու-  
թեաւիր համակուած, եւ որանք արտասովոր հիա-  
ցումներու մէջ թաղուած կ'ունկնդրեն մեծ ձորե-  
րուն եղերքները ուղղահայեաց բարձրացող ծառե-  
րուն վրայ իրարու հետ մրցող սոխակներուն հոգե-  
սարսուռ նուագին . . . : Անդին բանաստեղծները  
կտոր մը թուղթ առած լուսին ճրագով տիեզեր-  
քին էն շքեղ գաւառները կ'առաջնորդուին, մինչ-  
դեռ միւս կողմանէ իրենց հրավառ երեւակայու-  
թիւններուն առջեւ ծովը կը փառի իր արծաթէ  
վէտվէտումներով փայփայող զեփիւրի մը քաղցր  
աղղեցութեան տակ . . . եւ որ աւելին՝ առուակ-

Ները իրենց ջինջ ջուրերը թաւալելով նուրբ մրմունջ  
մը կարտադրեն եւ զայն բնութեան համանուագին  
հետ կը խառնեն եւ ո՛չ, առառւն կանուխ ցօղա-  
թուրմ խոտերուն վրայ՝ արեգակին նախարձակ  
ճառագայթներուն տակ, գառնուկները կը խայտան  
ու կը մայեն . . . :

Բնութեան կոյսը գարունն է՝ մարդկութեա՞նը . . .

ո՞րն է գերազանցը . . . մին միւսէն գերազանց :

Կարծեմ մահկանացուներս երկուքն ալ հաւա-  
սարապէս կը սիրենք . . . :



